

ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐԻԻՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԻ

ՍԱՆԿԱՊԱՐԷԶԻ ՀԱՆԴԵՍ

2004 թ. Մայիսի 30-ին, Ժառանգաորաց Վարժարանի սրահի մեջ տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Մանկապարտեզի բաժնի ամսվերջի հանդեսը:

Փոքրիկներն իրենց պուրթ եւ խինդով լեցուն երգեցողությամբ, արտասանություններով, ինչպես նաեւ փոքրիկ թատերական բեմականացմամբ մեծ բարարություն եւ հաճելի պատեր նուիրեցին իրենց ծնողներին, ներկայ բոլոր հանդիսականներին: Մանկապարտեզի Ծաղիկ բաժնի 10 շրջանաւարտները Պատրիարք Սրբապանից սուսցան իրենց վկայականները, որոնք յաջորդ ուսումնական տարի՝ կը համալրեն Նախակրթարանի բաժնի Ա. դասարանը:

Հանդեսի աւարտին, Պատրիարք Սրբապան Հայրը անդրադարձաւ մանկապարտեզից դուրս՝ տանը տրուելիք դաստիարակութեան անհրաժեշտութեանը, որտեղ ուսուցիչները ծնողներն են: Տանը ծնողների տուած դաստիարակութեամբ եւ մանկապարտեզում դաստիարակների կողմից տրուած կրթութեամբ միայն կարելի է մեր մանուկներին անթերի եւ ամբողջական մանկական կրթութիւն տալ: Իր խօսքի վերջում, Սրբապան Հայրը քաջալերեց Մանկապարտեզի բաժնի դաստիարակներին՝ իրենց կատարած աշխատանքի համար եւ օրինեց նրանց՝ իրենց հետագայ գործունէութեանց մէջ:

Հանդէսն աւարտուեց Սրբապան Հօր «Պահպանիչով» եւ «Հայր Մեր»-ի երգեցողությամբ:

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՍՏՎԵՐԶԻ ՀԱՆԴԵՍ

2004 թուականի Յունիսի 5-ին, Ժառանգաորաց Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի ամսվերջի հանդեսը:

Հանդեսը բացուեց Հայաստանի Հանրապետութեան հիմնով եւ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի քայլերգով, որին յաջորդեց շրջանաւարտներից Արմիկ Պէլեանի բացման խօսքը: Այնուհետեւ ուսանողները փայլուն կերպով երգեցին հայրենասիրական երգերի շարան, մի քանիսը հանդէս եկան գեղեցիկ արտասանություններով, իսկ աւարտական դասարանի շրջանաւարտներից երկուսը նուագեցին կիթառի վրայ:

Շրջանաւարտներից Սեդրակ Պալեանը, Արմիսկ Նազգաշեանը, Պետիկ Պաղամեանը եւ Մէլի Յովհաննէսեանը հանդէս եկան հայերէն, անգլերէն, արաբերէն եւ եբրայերէն ուղերձներով: Իրենց խօսքում նրանք երախտագիտութիւն յայտնեցին երուսաղէմի գահակալին, այն բանի համար, որ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի անհրաժեշտ կարիքներն ու ծախսերը հոգում է պատրիարքարանը, որով եւ հնարաւորութիւն է տրուում երուսաղէմի բոլոր հայ մանուկներին հայեցի կրթութիւն ստանալ հայրենիքից դուրս: Նրանք նաեւ իրենց խորին շնորհակալութիւնը յայտնեցին իրենց բոլոր ուսուցիչներին, որոնք ոչինչ չեն ինչպէս՝ իրենց կրթութիւնը անթերի եւ կատարեալ դարձնելու համար: Այնուհետեւ, Վարժարանի Տեսուչ Թէոդորոս Աբղ. Զաքարեանը ներկայացրեց Վարժարանի տարեկան տեղեկագիրը:

Ապա տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն: Մրցանակների արժանացան աւարտական դասարանի ուսման մէջ բարձրագոյն եւ երկրորդ հանդիսացած ուսանողները, վարքի եւ կարգապահութեան մէջ լաւագոյն ճանաչուած ուսանողը, օտար լեզուների մէջ բարձրագոյն նիշ ապահոված

ուսանողը, ինչպես նաև կրօնագիտական և ընդհանուր գիտությունների մեջ բարձրագույն միջին բերած ուսանողը:

Մրցանակաբաշխությունը յաջողոյեց վկայականների յանձնումը:

Հանդէսի աւարտին Պատրիարք Սրբապանը իր փակման խօսքում շեշտեց սփիւրքում տրուած հայեցի կրթութեան կարեւորութիւնը, իսկ ուսանողներին ուղղած իր խօսքում ասաց. «Այժմ աւարտեցիք ուսման ընդամենը մէկ շրջան, եւ այժմ մտքով եւ հոգով պօրաքսած, ինչպէս նաեւ ձեր ստացած կրթութեամբ, պիտի մտնէք կեանքի բոլորովին նոր ասպարէշ, պիտի շարունակէք ուսանել ուսման նոր համակարգում եւ դա առիթ է, որ ձեր ստացած կրթութեամբ կարողանաք յաղթահարել բոլոր դժուարութիւնները եւ փորձութիւնները»:

Հանդէսը աւարտուեց Պատրիարք Սրբապանի «Պահպանիչով» եւ «Հայր Մեր»-ի խմբական երգեցողութեամբ:

ԺԱՌԱՆԳԱՒՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍ

Սոյն թուականի Յունիսի 11-ին, տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի ամառվերջի հանդէսը:

Պատրիարք Սրբապան Հօր եւ Միաբան Հայրերի մոտոքից յետոյ Ժառանգաւոր սաներ երգեցին Հայաստանի Հանրապետութեան հիմնը եւ Ժառանգաւորաց Վարժարանի քայլերգը, որին յաջորդեց Վարժարանի Տեսուչ Պարէտ Ծ. Վրդ. Երեցեանի բացման խօսքը: Այնուհետեւ սաները հանդէս եկան հայրենասիրական երգերով, իսկ մի քանիսը՝ յաջող կերպով դասական կտորներ կատարեցին դաշնամուրի վրայ:

Հայերէն, անգլերէն եւ եբրայերէն ուղերձներով հանդէս եկան Ժառանգաւորաց Վարժարանի երեք շրջանաւարտները եւ Ընծայարանի բաժնի շրջանաւարտը: Նրանք իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Պատրիարք Սրբապան Հօրը եւ Միաբանութեանը՝ իրենց ջանքում կրթութեան եւ դաստիարակութեան համար: Այնուհետեւ, Տեսուչ Հայր Սուրբը ներկայացրեց Վարժարանի տարեկան տեղեկագիրը:

Ապա տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն: Մրցանակների արժանացան իւրաքանչիւր դասարանի ուսման մէջ բարձրագոյն եւ երկրորդ հանդիսացած ուսանողները, վարքի եւ կարգապահութեան մէջ լաւագոյն ճանաչուած ուսանողները, ինչպէս նաեւ բարձրագոյն միջին բերած ուսանողը:

Մրցանակաբաշխութեանը յաջորդեց վկայականների յանձնումը: Ընծայարանի շրջանաւարտ սարկաւազը յառաջիկային պիտի համալրի Միաբանութեան շարքերը, իսկ Ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտները յաջորդ ուսումնական տարում պիտի շարունակեն իրենց ուսումը Ընծայարանի առաջին դասարանում:

Հանդէսի աւարտին, Պատրիարք Սրբապանը իր փակման խօսքում շեշտեց կրօնական, ընդհանուր կրթութեան եւ դաստիարակութեան կարեւորութիւնը: Սրբապան Հայրն իր խօսքն եզրափակեց իմաստասիրական հետեւեալ խորհուրդով. «Կրթութիւնը պէտք չէ որ լինի ձեր նպատակը, այլ ձեր նպատակին հասնելու միջոցը»:

Հանդէսը աւարտուեց Սուրբ Աթոռոյս օրհներգի երգեցողութեամբ եւ Պատրիարք Սրբապանի «Պահպանիչով»:

Ապա, Պատրիարք Սրբապանը եւ շրջանաւարտները միասին կոտեցին կարկանդակը, որ նուիրել էր Երուսաղէմի Բարեւարաց Միութիւնը ի պատիւ շրջանաւարտ ուսանողների: Տեղի ունեցաւ նաեւ հիւրասիրութիւն:

Տ. ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍՎԱՃԵԱՆԸ ԱՅՅԵԼԵՑ ՍՈՒՐԲ ԵՐԿԻՐ

2004 թուականի Յուլիսի 13-ին Թուրքիայից Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Մայրավանք ժամանեց Ա. Պոլսոյ Պատրիարքական Փոխանորդ Տ. Շահան Արք. Սվաճեանը:

2004 թուականը յոբելիանական տարի է Սրբապան Հօր համար: Ողիղ 50 տարիներ առաջ՝ 1954, Այլակերպութեան օտոնին, Սր. Յակոբի կամարների ներքոյ Սրբապան Հայրը ընդունեց կուսակրօն քահանայի ձեռնադրութիւնը:

Յուլիսի 19-ին. ձեռնադրութիւնից 50 տարիներ յետոյ, Այլակերպութեան օտոնին Սրբապան Հայրը իր յոբելեանի առիթով, Ուխտի Պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոյեց:

Պատարագից յետոյ Բաղչաթաղի վարդապետաց սեղանատան մէջ միաբանական ճաշի ընթացքին Սրբապան Հօրը շնորհատորանքի եւ գնահատանքի խօսքեր ուղղեցին Հոգեւորական Հայեր եւ Պատրիարք Սրբապան Հայրը: Իսկ Շահան Սրբապան Հայրը իր խօսքում երանութեանք յիշեց Սր. Աթոռին ծառայած իր տարիներն ու բարի յիշատակները եւ երախտագիտութիւն յայտնեց վանական իշխանութեանը՝ այսքան ջերմ ընդունելութեան եւ հիւրասիրութեան համար:

Սրբապան Հայրը այցելեց նաեւ Բեթղեհէմի Ծննդեան Սր. Տաճար, Գերթեմանիի Սր. Աստուածածին Տաճար, ինչպէս նաեւ Սուրբ Երկրի քրիստոնէական կարեւոր սրբավայրերն ու եկեղեցիները:

Յուլիսի 21-ին, Շահան Սրբապան Հայրը իր ուխտը նորոգած եւ հոգեկան մեծ լիցք ստացած, վերադարձաւ Թուրքիա՝ իր հետ տանելով Սուրբ Երկրի օրհնութիւնները Թուրքիայի հայ համայնքին:

Տ. ԱՌԷՆ ԱՐԴ. ՃԷՊԷՃԵԱՆՆ ԵՒ ՊՐ. ՅԱԿՈԲ ՆԵՐՍՈՅԵԱՆԸ ԱՅՅԵԼԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԵՐԿԻՐ

Երուսաղէմը, դարերի ընթացքում եղել է այն քաղաքը, դէպի ուր կեանքի ընթացքում գոնէ մէկ անգամ ուխտի գնալը, միշտ եղել է իւրաքանչիւր հայի փայփայեած նուիրական երազանքը:

2004 թուականի Սեպտեմբերի 30-ին ուխտաւորաբար Ամերիկայի Միացեալ Նահանգներից Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Մայրավանք ժամանեցին Շիկագոյի հոգեւոր հովիւ Տ. Առէն Արդ.Ճէպէճեանը եւ մեծ մօրեղբայրը՝ Պր. Յակոբ Ներսոյեանը:

Տ. Առէն Արդ. Ճէպէճեանը (ձեռնադրուած Ապրիլ 24, 2004 թ.) կեցութեան կարճ ժամանակահատուածում Ուխտի Պատարագներ մատուցեց Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի Սուրբ Գլխաղրի խորանում, Սուրբ Յարութեան Տաճարում՝ Տիրոջ Սր. Գերեզմանի վրայ, Գերթեմանիի Սր. Աստուածածին եկեղեցում եւ Բեթղեհէմի Ծննդեան Տաճարի Սուրբ Այրում: Ուխտի բոլոր պատարագներին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Հայր Սուրբի ձեռնադրութեան կնքահայր Պր. Յակոբ Ներսոյեանը:

Ի պատիս հիւրերի՝ հիւրասիրութիւն տրուեց Պատրիարքարանի փոքր դահլիճում, որի ընթացքում Պր. Յակոբ Ներսիսեանը խօսեց Հայ Եկեղեցու առջեւ ծառացած ինդիքների մասին եւ տուեց իր անձնական լուծումները եւ մօտեցումները դրանց վերաբերեալ: Պր. Յակոբ Ներսիսեանը իմաստասէր է, երկար տարիներ դասախօսել է Օհայօի Դէթն քաղաքի համալսարանում եւ հեղինակ է մի շարք իմաստասիրական եւ աստուածաբանական գրքերի եւ յօդուածների:

Հոկտեմբերի 5-ին Հայր Սուրբը եւ Պր. Յակոբ Ներսիսեանը իրենց ուխտը նորոգած եւ հոգեկան մեծ լիցք ստացած վերադարձան Ամերիկայի Միացեալ Նահանգներ՝ իրենց ծուխին տանելով Սուրբ Երկրի օրհնութիւնները: Պր. Յակոբ Ներսիսեանը Տ. Տիրան Արք. Ներսիսեանի եղբայրն է, իսկ Հայր Սուրբը՝ Սրբապանի քրոջ թոռը:

ՁԵՆԱՊՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՍՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՅ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ

Ձեռնադրութիւնը Հայ Եկեղեցու եօթ խորհուրդներից մէկն է: Ձեռնադրութիւն, բառացի նշանակում է ձեռք դնել ձեռնադրեալի՝ կրօնական աստիճան ստացողի գլխին: Ձեռնադրութեամբ Եկեղեցու ծառայութեանը կոչուած անձը ստանում է Սուրբ Հոգու շնորհները, ինչպէս նաեւ աստուածային իմաստութիւն, այսինքն՝ Ձեռնադրութիւնը շնորհի եւ իմաստութեան բաշխման խորհուրդ է: Ձեռնադրութեան խորհուրդը հաստատել է Իկքը՝ Բրիտոս, Իր աշակերտներին մեղքերի թողութիւն տալու, քարոզելու եւ բժշկելու իշխանութիւն տալով, իսկ առաքեալները Հոգեգալստեան օրը Սուրբ Հոգու շնորհները ստանալով՝ նոյն իշխանութիւնը փոխանցեցին նաեւ իրենց յաջորդներին:

Ծնորհաբաշխութեան նմանօրինակ արարողութիւններ տեղի ունեցան նաեւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարում. Հոկտեմբերի 22-ին եւ 23-ին՝ Սրբոց Թարգմաչաց տօնին եւ տօնի նախորդ օրը:

Հոկտեմբեր 21-ին, Երեկոյեան ժամերգութեան աւարտին Ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտ ուրարակիրներ Արուսկ Յակոբեանը, Յովհաննէս Գեորգեանը, Պաւել Դաւթեանը, ինչպէս նաեւ, Հայֆաբնակ Աւետիս Շահինեանը Կիսասարկաւագի աստիճան ստացան, իսկ Ժառանգաւորաց Վարժարանի չորրորդ դասարանի ուսանողներ Սամուէլ Սաֆարեանը, Նարեկ Սկրուշեանը, Պաւել Կարապետեանը եւ Սահակ Յովակիմեանը ստացան ուրար կրելու իրաւունք, ձեռամբ Պատրիարք Սրբապան Հօր:

Հոկտեմբերի 22-ին, Սուրբ Պատարագի ընթացքին չորս կիսասարկաւագները Պատրիարք Սրբապան Հօր ձեռամբ ձեռնադրուեցին սարկաւագ եւ անմիջապէս սպասարկեցին Սուրբ Պատարագին: Ձեռնադրութեան խարտաւիղակն էր Սուրբ Աթոռոյս Լուսարարապետ Տ. Նուրիան Արք. Մանուկեանը, իսկ առընթերակները՝ Տ. Պարէտ Ծ. Վրդ. Երեցեան եւ Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան:

Նոյն օրը, Երեկոյեան ժամերգութեան աւարտին, տեղի ունեցաւ Ընծայարանի շրջանաւարտ Յարութիւն Սրկ. Եղիայեանի քահանայական կոչման արարողութիւնը: Խարտաւիղակ Սրբապան Հօր եւ առընթերակայ վարդապետների ողեկցութեամբ ընծայեալը Մայր Տաճարի աւագ մուտքից ծնկաչոք առաջացաւ դէպի Աւագ խորան, ուր՝ փոքր առեանի մէջ բազմած էր Պատրիարք Սրբապան Հայրը: Արարողութեան ընթացքին ընծայեալը յանձն

առաւ հետեւելու Հայ Եկեղեցու ուղղափառ դաւանանքին եւ Սուրբ Հայրերի ուսուցումներին՝ միաժամանակ մերժելով բոլոր աղանդաւոր վարդապետութիւններն ու հերետիկոսութիւնները, որանց հեղինակներին եւ գաղափարակիրներին եւ ապա ընթերցեց Ս. Գրիգոր Տաթեւացու բանաձեւած Հաւատամքը:

Յաջորդ օրը, Սրբոց Թարգմանչաց տօնին մատուցուած Սուրբ Պատարագի ընթացքում, Խարոսավիլակ Սրբապան Հօր եւ առնթրակայ վարդապետների ուղեկցութեամբ ընծայեալը առաջնորդուեց փոքր առեան: Աւետարանը համբուրելուց յետոյ ընծայեալը ծնկաչոք բարձրացաւ դէպի Աւագ խորան, ուր եւ կատարուեց Ձեռնադրութեան արարողութեան առաջին մասը, որի ընթացքում ընծայեալն ի նշան աշխարհից հրաժարման շրջուեց դէպի ժողովուրդը՝ բալուկները վեր բռնած, այնուհետեւ կատարուեցին աւետարանական համապատասխան ընթերցումներ եւ աղօթքներ:

Սուրբ Պատարագը շարունակուեց մինչեւ «Ողջոյնի» պահը: Ապա, երգեցողութեամբ Աւագ խորան բերուեց Սուրբ Միւռնը, որով եւ օծուեց ընծայեալի ճակատը, աջ եւ ձախ ձեռքի ափերը: Օծման արարողութեան ընթացքում Ձեռնադրող Պատրիարք Սրբապանը ընծայեալին օծեց Տէր Հայկապուն անուամբ: Ըստ Եկեղեցու աւանդութեան՝ ձեռնադրուողի անուանափոխութիւնը նոր մարդ դառնալու խորհրդանշանն է: Նոր ձեռնադրեալին տրուեց նաեւ պատարագելու իշխանութիւն (սկիի): Ապա քահանայական ձեռնադրութիւն ստացած ընծայեալը տուեց իր անդրանիկ օրինութիւնը եկեղեցում հաւաքուած բալմութեանը: Օծման արարողութիւնից յետոյ, Պատրիարք Սրբապանը իր քարոզում յորդորեց նոր ձեռնադրեալին անխախտ եւ հաստատուն մնալ իր նոր կոչման մէջ, չընկրկել փորձութիւնների եւ դժուարութիւնների առջեւ, հաստատարի մնալ Հայց. Եկեղեցւոյ դարաւոր եւ հարուստ ժառանգութեանն ու աւանդութիւններին եւ լինել «մշակ առանց անօթոյ»:

Նոյն օրուայ երեկոյեան տեղի ունեցաւ նորընծայի վեղարի տուուչութեան արարողութիւնը: Հայր Աստծուն, Որդի Աստծուն եւ Սուրբ Հոգուն ուղղուած աղօթքների ընթերցումից յետոյ, օրինուեց նաեւ վեղարը, որով եւ փոխարինուեց նորընծայի գոակը:

Նոյն երեկոյեան Բաղշաթաղի վարդապետաց սեղանատան մէջ միաբանական ընթրիք տրուեց ի պատիւ նոր ձեռնադրեալ Հայր Սուրբի: Ընթրիքի ընթացքին Հայր Սուրբին շնորհաւորանքի խօսքեր եւ բարեմակցանքներ ուղղեցին Ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ Հայր Պարեւ Ծ. Վրդ. Երեցեանը եւ Արիս Եսա. Շիրվանեանը: Իսկ նորընծայ Տ. Հայկապուն Արդ. Եղիայեանը երախտագիտութիւն յայտնեց վանական իշխանութեանը՝ իր հանդէպ ցուցաբերած վստահութեան համար եւ խոստացաւ իրականացնել բոլոր յոյսերն ու ակնկալիքները: Ընթրիքն աւարտուեց Պատրիարք Սրբապան Հօր քաջալերական խօսքով: Ընթրիքին ներկայ էին Միաբան Հայրերը եւ Ժառանգաւորաց Վարժարանի սաները:

Հայկապուն Արդ. Եղիայեանը քառասունօրեայ պատրաստութեան շրջանը պիտի անցկացնի Բեթղեհէմի Վանքում՝ իրեն ուսուցիչ ունենալով Վանքի տեսուչ Տ. Ռապիկ Վրդ. Պողոսեանին:

ՎԵՐԱԾՈՒՅՑ ՌԱՍԼԷԻ ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՅԻՆ

Երուսաղէմի ընկալեալ սովորութեան համաձայն ամէն տարի՝ Սբ. Գէորգ պօրավարի տօնի յաջորդ կիրակին, Ռասլէի Սբ. Գէորգ վանքի տարեկան ուխտագնացութեան օրն է:

Երուսաղէմի բոլոր հայերը եւ, առ հասարակ՝ Իսրայէլի հայութիւնը թաքուն անհամբերութեամբ են սպասում Սուրբ Գէորգին յայտնելու իրենց արտի անկիւնում փայփայած տաքուկ երապներն ու ցանկութիւնները: Եւ սա պայմանաւորուած է Սուրբի հանդէպ ունեցած մեր ազգի մեծ սիրով եւ վստահութեամբ:

Սակայն այս տարուայ ուխտագնացութեան օրը, Հոկտեմբեր 17-ին, կրկնակի ուրախութեան եւ բերկրանքի տօն էր բոլոր ուխտաւորների համար, քանզի երկար տարիներից ի վեր հիմնաւոր նորոգութեան կարօտ եկեղեցին, այս տարի նորոգուեց եւ ձեռամբ Սբ. Աթոռոյս Լուսարարապետ Տ. Նուրիան Արք. Մանուկեանի՝ վերածուեց:

Ռասլէի Սբ. Գէորգ եկեղեցին կառուցուել է Երուսաղէմի Եղիապար Պատրիարքի օրօք՝ 17-րդ դարի երկրորդ կէսին: Տարիների ընթացքում վանքը ծառայել է իբր հայ ուխտաւորների կայանավայր եւ հանգստավայր: Վանքը արաբ զիդացիների կողմից բազմիցս ենթարկուել է հարստահարութիւնների եւ կողոպուտի: 1843 թուին Երուսաղէմի Զաքարիա Պատրիարքի ջանքերով եւ տնօրինութեամբ, Ռասլէի վանքում հիմնուել է Ժառանգաւորաց Վարժարանը, որը երկու տարի գործելուց յետոյ՝ տեղափոխուել է Երուսաղէմ: 1915 թ. Եղեռնից յետոյ Ռասլէի Վանքում ապաստանել են տասնեակ հայ փութարանդի ընտանիքներ: Այժմ վանքն անմխիթար եւ աւերակ վիճակում է եւ կարօտ է նորոգութեան:

Եկեղեցու վերանորոգման եւ բարեկարգման դրամական միջոցները հայթաթուել են վանքի հոգեւոր հովիւ Տ. Ընծանուէր Արք. Բաբախանեանի անմիջական ջանքերի շնորհիւ, Իսրայէլի հայութեան դրամական նուիրատուութիւններով, ինչպէս նաեւ Պատրիարքարանի տրամադրած միջոցներով:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսուել էին աւելի քան մէկ տարի առաջ եւ աւարտին հասցուեցին Տօնի նախօրէին:

Օձման աւարտին մատուցուեց Սուրբ եւ անմահ Պատարագ, յաւարտու որոյ՝ Հոգեհանգստեան պաշտօն՝ բոլոր նուիրատուների ննջեցեալների հոգիների համար:

Պատարագի աւարտին, աւանդութեան համաձայն, կատարուեց նաեւ մատաղի օրհնութիւն:

ԿՈՐԻՆ ԱԲԵՂԱՅ